

տեն : (Բուի մասնաւոր տեսակ մը՝ «կասկամ») :

Տակաւին քանի՞ տարի պիտի հերկենք, պիտի երգենք հարեւանին «բաղզն ու «բաղչան», «գուտան»ն ու «չայիր»ը : Երգածդ պարտէ՞ղ է, այդի՞ն, ածո՞ւ, բուրաստա՞ն, ծաղկաստա՞ն, մրգաստա՞ն թէ այլեստան :

Նաղաշ Յովնաթան, նոյնպէս թրքախառն, այսպէս կը սկսի «Ճաղ Սիրոյ» երգը .

Նոր ծաղկեցաւ այգին, եկել է գարուն...

Անշուշտ սա հոչակաւոր «բաղ»ն է այս այգին, թէեւ աշուղը նորէն օրուան հովերուն հետեւելով, կը շարունակէ .

Պաղչի դուռըն բաց է, այս է լաւ վախտը :

Գոհար մը՝ Վաղարշակ Նորենցէն (Նորերէն) .

Դեղձան է արտը, դեղմել է մարգը, սսկի է այգին :

«Ժդիտ», — ուրեմն մեր հարազատ, սեւաչուի «կտրիճ»ը, «քաջ»ը, «արիխ», «տղամարդ»ը, «կորիճ»ը պատն երեսին ստիպուած են բարեւի՛ կենալ ո եւ է տնաբոյս «իկիտ»ի առջեւ :

Հարցում, — Մեր դրացի ու բախտակից ժողովուրդներէն մէկն ու մէկն ալ — Վրացի, Ազէրի, եւն . — գոնէ հինգ քառ փոխ առա՞ծ է մեր գանձարանէն, որ, ամէն պարագայի մէջ, շատ աւելի ճոխ է, դունազեղ եւ ճկուն :

Մեր ճակտի՞ն գրուած է մեծապատիւ մուրացկանութիւնը, գրականութեան մէջ ալ :

(1)

ՇԱՀԱՐԾ ՄԻՍԱՔԵԱՆ

×

ՀԱՅ ԼԵԶՈՒԻՒՆ

(ՀԱՏՈՒԱԾ)

Օրինեա՞լ ըլլան մեր հայրերը որոնք աւա՞գ, ցիրաւցան

Սեւ օրերում՝ մոլորած չոր շիւզի պէս

Մոոցան իրենց տունն ու տեղը, զաւակները ուրացան,

իրենց անձն ալ, բայց չըմոռցան երբե՞մ ֆեզ:

Օրինեա՞լ ըլլան մեր մայրերը որոնք ըգինք ոքնուցին

իրենց շունչովն ու աղօր-քով սրտակէզ,

Խարխուկ, փրլած կըտաւրին տակ, կարօտ պատառ մը հացին,

Գուրգուրանին պահպանեցին միշտ զինք:

ՍԻՊԻԼ